

ՎԱՀԱՆ ՓԱՓԱԶԵԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԸ

(1912 — 1914)

1

ԻԹԹԻՀԱՏ-ԴԱՇՆԱԿՑԱԿՈՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹԻՒՆԸ

Թէ եւ ոմանք, յետին թւով, կը ճգնեն աղացուցանել թէ իրենք ժամանակին եղած են աւելի հեռատես եւ սկզբէն իսկ յունետես աչքով նայած են Օսմ. Սահմանադրութեան, սակայն, անոնք պէտք չէ ուրանան, որ համիտեան դաժան ոեժիմին յաջորդող սահմանադրութիւնը, մանաւանդ իր սկզբնական շրջանին, դժոխքէն աղատուղի հոգերանութեամբ եւ խանդավառութեամբ համակեց բովանդակ թրքահայ ժողովուրդը եւ անոնց հոգիներուն մէջ յոյսեր ծագեցուց լուսաւոր ապագայի նկատմամբ :

Եւ ուրիշ կերպ չէր ալ կրնար ըլլալ բանտերը գատարկւեցան քաղաքական յանցաւորներէ (մեծագոյն մասը հայեր), ազատ եւ ապահով երթեւեկութիւն հաստատւեցաւ երկրի բոլոր մասերուն մէջ. անխորականութիւն օրէնքին առջեւ, քաղաքացիական հաւասար իրաւունքներ եւ ժողովրդապետական կարգեր — ասոնք այնպիսի գործօններ չէին, որ հայ ժողովուրդը վերապահ կամ անտարբեր մնար : Այդ ոեժիմին ամենէն պէտք ունեցողը անշուշտ հայն էր, որ կերագէր մշտատեւ խաղաղ կեանք եւ ուրեմն ֆիզիքապէս ու տնտեսապէս իրը ազգ զարդանալու բոլոր հնարաւոր թիւները...

Այսուհետ էր մթնոլորտը ոչ միայն Պոլսոյ մէջ. յոյսի կենսատու շողերը կը ցոլային հայարնակ ամենախուլ գաւառներու հայութեան աչքերուն մէջ ալ: Կողմնակի ներշնչումներու արդիւնք չէր բնաւ այս տրամադրութիւնը: Իթթիհատը, առաջին օրերուն, զեւ անվատահ իր ուժերու կայունութեանը, ի զին զգալի դոհողութիւններու, մեծ թափով եւ յարաբերական անկեղծութեամբ, ձեռնարկած էր երկրի վերակազմութեան ու սահմանադրական կարգերու իրականացման եւ իր վերանորոգչական ձեռնարկիներու

շուրջ կը ջանար խմբել տարբեր ազգութիւններու հեղինակաւոր եւ զօրեղ կազմակերպութիւնները՝ նշանաբան ունենալով պահպանել Սահմանադրութիւնը, թոյլ չտալ հին ռեժիմին վերադարձը:

Այս կոչին առաջին եւ անվարան արձագանք տւողներէն մէկը եղաւ Հ. Յ. Դաշնակցութիւնը, որ սկզբի օրէն միակ նպատակ ունէր՝ Սահմանադրութիւնը պահել անաղարտ, ընդլայնել ժողովրդական ոգով եւ ասլահովել ու հարթել հայ ժողովրդի ազգային գարգացաման ու քաղաքական ձգառմներու ուղին: Ասով միայն պէտք է բացատրել, որ Դաշնակցութիւնը իրեն յատուկ մոլեուանդութեամբ ու թափով նետւեցաւ գործօն դերի մէջ: Եւ չեմ սխալիր, եթէ ըսեմ թէ այս դրդումը նա ստացաւ բուն ժողովրդէն: Վկայ այն օրերու ժողովրդի հաւատը դէպի Դաշնակցութիւնը, աննախընթաց ժողովրդականութիւնը, վայելած յարդանքն ու հեղինակութիւնը, մանաւանդ հայաբնակ նահանդներուն մէջ:

Նմանապէս եւ հայ մտաւորականութիւնն ու հայ ազգային-քաղաքական բոլոր խաւերն անխափի նոյն հոգեբանութեամբ վարակւած եւ նոյնպիսի խանդալառութեամբ՝ լծւած էին երկրի վերաշինական կեանքին: Այս է իրականութիւնը:

Թիւրքիոյ վերածնունդը ստեղծողն իթթիհատն էր եւ բնական էր, որ սահմանադրական բոլոր տարբերը անոր չուրջը խըմբ-էւին: Հայ իրականութեան մէջ միայն հնչակեաններն էին, որ քիչ մը վերջ յարեցան «Հուրբիթիթ վէ իթթիլաֆ» ընդդիմագիր հոսանքին՝ չկրնալով համաձայնութեան գետին գտնել իթթիհատի հետ: Իթթիլաֆը նոյնպէս բազմերանդ եւ անվստահելի տարրերէ կազմւած էր՝ անձնական եւ աթոռի կուռվ բաժնւած իթթիհատէն: Որպէս հիմնական ոչ մէկ տարբերութիւն (թիւրես վատթար՝ իր մոլեուանդութեամբ), բացի փոքրամասնութիւնները իրենց դրաւելու ծրագրային քանի մը խարստափի խայծերէ:

Յիշածս միակ նպատակին համար դիտումով էր, որ Դաշնակցութիւնը կնքեց իթթիհատի հետ յայտնի համաձայնագրերը, նաև Պոլսոյ մէջ 1909ին, ապա Սելանիկ՝ 1911ին: Բատ այդ, նախ Պոլսոյ մէջ 1909ին, ապա Սելանիկ՝ 1911ին: Բատ այդ, (մանաւանդ վերըն) համաձայնագրի, Դաշնակցութիւնը իր ըլլոցաններու մարմիններով անուղղակի հսկողի իրաւունք կը ստանար երկրի վարչական մեքենային վրա: Դաշնակցութիւնը իր դիտողութիւնները, պահանջները կամ բողոքները կրնար ուղղակի տողութիւնները, պահանջները կամ կեղունին, որոնք պարտաւազորդել տեղական վարչութեան կամ կեղունին, որոնք պարտաւոր էին ի նկատի առնել եւ փոխադարձ համաձայնութեամբ լուր:

ծել։ Կարձ միջոց մը իթթիհատը կը չանար երեւոյթները փրկիլ եւ «մէջէն ելլալ»։ այդքանը խոկ հնարաւորութիւն ստեղծեց հայութեան տնտեսական եւ մշակութային կեանքի դարդացման։

1909ին Պոլսոյ մէջ կայացած Հ. Յ. օրդ Ընդհանուր ժողովին համար ամենէն հրատապ հարցը վերաբերմունքի խընդիրն էր դէպի Օսմ. Սահմանադրութիւնը — որ մէկ տարւան ընթացքին քիչ-շատ պարզած էր իր դէմքը — եւ մանաւանդ դէպի երիտասարդ Թիւրքերը (Իթթիհատը)։ Ժողովը բազմակողմանի քննութեան ենթարկեց ստեղծւած գոյավիճակի, Աղանայի ջարդերու ընոյթը, փոխյարաբերութիւններն ու ապադայ սպասելիքները նոր բեժիմէն-եւ գծեց իր հետագայ քաղաքական ուղին։ Աւելորդ չեմ համարեր հոս բերել ամփոփումները եղրակացութիւններու, որոնք խիստ բնորոշ են այդ տեսակէտէն եւ թերեւս մէկ անգամ ընդմիշտ վերջ տան թիւր մեկնութիւններուն։

«Դաշնակցութիւնը, հաւատարիմ իր սկզբունքին եւ գործելակերպին, պիտի շարունակէ նոյն թափով եւ աւելի լայն ծաւալով համագործակցիլ թիւրք երիտասարդ կուսակցութեան եւ մտաւորականութեան հետ՝ ի պաշտպանութիւն Սահմանադրութեան եւ համախմբել այդ գործակցութեան շուրջը այն բոլոր դիմադիր տարրերը, հայ եւ օտար, որոնք գիտակցութիւն եւ նպատակ ունին պաշտպանելու նոր կարգերը, ինչպէս նաեւ ժողովրդի կեղեցւած դասին շահերը»։

«Դաշնակցութիւնը պիտի շարունակէ, պաշտպանելով հանդերձ սահմանադրական կարգերը, խիստ կուր եւ պայքար մղել կառավարութեան դէմ այն պարագային, երբ անիկա գաւածանելով։ իր պարտաւորութեան, թոյլ տայ շեղումներ՝ սահմանադրական շաղէն, ի վնաս երկրի բովանդակ շահերուն եւ պետութիւնը կազմող բոլոր ազգերու հաւասարութեան եւ հետեւաբար՝ անոնց մերձեցման»։

«Դաշնակցութիւնը անվերապահ կողմնակից արդարութեան եւ արդարադատութեան, պիտի մնայ պահանջողի գերին մէջ աղանայական քաղաքական եղեռնին դիմաց, որ է եւ պիտի ճանչցւի համապետական աղէտ եւ անարգանք, մինչեւ որ լւացւի այդ անարգանքը՝ արդարութեան զեր-յաղթանակով, զոհերու երաւունքներուն ապահովումովը ու պատասխանատուններուն խիստ պատիժովը — միակ միջոցը ամբողջ պետութեան մէջ ապահովութիւնը եւ խախտւած կարգը հիմնաւորելու»։

«Ամրապնդումն Սահմանադրութեան եւ կուր բէաքսիոնի

դէմ։ Համերաշխութիւն բոլոր ազգերու՝ էական հաւասարութեան հողի վրա։ Ստեղծագործող աշխատանք՝ բոլոր առաջարէդներուն մէջ։ Մաքրագործումն վարչական կազմի ։։։

Իր ընդհանուր վերաբերմունքը դէպի Օսմ. Սահմանադրութիւնը այսպէս գծելէ վերջ, Հ. Յ. Ծրդ Ընդհանուր ժողովը Աղանայի ջարդերու առթիւ մատնանշելով, որ հայերը չեն վարած անջատողական քաղաքականութիւն։ որ՝ հայութիւնը անխորի ողջունած է Օսմ. Սահմանադրութեան հաստատումը, որ՝ Մարտ 31ի վաղորդայնէն սկսած կիլիկեան կոտորածներու ատեն հայերը չեն եղած նախայաձակները եւ հակառակ ատոր անխնայ կոտորւած են։ թէ՝ տեղական կառավարական պաշտօնեաները ուղղակի եւ անուղղակի քաջալերած են ջարդարարները — կը հանէր հետեւեալ բանաձեւը (ամփոփում)։ Ա. Օրինակելի պատիժ իրենց պաշտօններու մէջ թերի գտնւողներուն եւ թալանի ու կոտորածի զեկավարներուն։ զանդւածը հաւաքական պատասխանաւութեան ենթարկել։ Բ. Հասուցանել կամ վերաբարձնել հայերու կրած վնասները։ Գ. Այրիներուն կամ ազգականներուն ապահովել համապատասխան թոշակ։ Դ. Մէկ քանի տարի ժողովուրդը աղատել սովորական տուրքերէ։ Ե. Մահլիւ մնացած կալւածները եւ հողերը նկատել սեփականութիւն իրենց եկեղեցին եւ դպրոցին։ Զ. Փութով վերակազմել Աղանայի եւ Հալէպի վիլայէթեարու ժանտարմը իրին եւ ոստիկանութիւնը՝ իսկական մասնակցութեամբ բոլոր ազգութեանց։ Հայ գիւղերուն մէջ պահակախմբեր կադրել զինւած պետական զէնքերով»։

Դաշնակցութիւնը այս հիմերու վրա չի հրաժարիր գործակցիւ իթթիհատին։

1911ի 6րդ Ընդհ. ժողովը անցած երկու տարւան մէջ իթթիհատի գործունէութիւնը եւ տեղի ունեցած երեսոյթները, սահմանադրական կարգերու կիրառման եղանակը եւ ծաւալը, ինչպէս նաև Հայ ժողովուրդի քաղաքական, ազգային եւ անտեսական վիճակը քննելով կուգար հետեւեալ եղակացութեան։

«... Սրտի ցաւով կարձանագրէ թէ՝ Սահմանադրութեան եռամեայ շրջանին մէջ կառավարութեան քաղաքականութիւնը, հակառակ չարք մը յուսատու նախափորձերու, ո՛չ միայն չէ նպաստած այլակրօն եւ այլացեղ աղդերու հաշտ համակենցաղին, այլ ընդհանրապէս տեղի տւեր է անվատահութիւններու եւ աղդամ իրաւունքներու ձնշումին։ թէ՝ իթթիհատը փոխանակ հետագա իրաւունքներու անվատական բեժիմի մնացորդ միջտեւողականօրէն ոչնչացնելու աւատական բեժիմի մնացորդ միջ-

նաղարեան առանձնաշնորհները (հողային) իր հետեւած սիրաշահումի քաղաքակառութեամբ քաջալերած է այդ տարրերը:

Թէ՝ Իթթիհատը աստիճանաբար նահանջեր է սահմանադրական-ժողովրդապետական սկզբունքներէ. թէ Իթթիհատը միջոցներ ձեռք չառաւ պայքարելու և մաքրելու իր կազմը աջակողմեան խայտարղէտ տարրերէ, որոնք հետզհետէ բազմանալով՝ գերակիուն ազգեցութիւն ձեռք կը բերեն»:

Այս ընդհանուր թերութիւնները մատնանշելով՝ Հ. Յ. Երդ Ընդհանուր Ժողովը կարձանագրէ դարձեալ.—

«Թէ՝ Հայ Ժողովրդի բացառիկ կացութեան ու կենսական պէտքերու մասին Դաշնակցութեան ցարդ կատարած բաղմաթիւ բանակցութիւններն ու համաձայնութիւնները Իթթիհատի եւ իր կառավարութեան հետ՝ մնացած են առանց հետեւանքի. էական-ներուն հանդէպ շատցեր են անիրազործելի մնացած խոստումներով եւ գոհացում տալով կարդ մը երկրորդական ինդիբներու: Թէ՝ Հակառակ Կ. Պոլսի եւ Սելանիկի համաձայնութիւններուն՝ Իթթիհատը, յանձին կեղրոնի կամ դաւառական մասնաճիւղերու, չէ խորհրդակցած Դաշնակցութեան հետ՝ երկրին կացութեան վերաբերող հարցերու լուծման ատեն:

Թէ՝ կառավարութիւնը հետզհետէ ներման արժանացնելով եւ բանտերէն ազատ արձակելով կիլիկեան դարհուրելի ոճիրներուն համար իր դատապարտած յանցաւորները՝ ասով վարկարեկած է արդարութիւնը զոհերու եւ չարագործներու աչքին եւ նպաստած է հին համոզումին թէ սահմանագրական բեմիմին տակ եւս կարելի է թալլել, ջարդել եւ անսպատիժ մնալ, եւ իրը վերջին վորձ «կորոշէ. — յանուն Հ. Յ. Դաշնակցութեան ուղղել Իթթիհատին յայտարարագիր մը՝ հիմ ունենալով վերի նկատումները, ճշտելով երկու կուսակցութեանց փոխյարաբերութիւնները եւ բացորչութայմաններ առաջիկայ գործակցութեան համար: Կցել անոր յիշատակալիքիր մը վերջին երեք տարիներու հայաբնակ նահանջնեշաբականութեան մասին. առաջարկել կտրուկ հիմնական միջոցներ հայ Ժողովրդի բացառիկ տառապանքները դարմանելու եւ լայն ժողովրդապետական ովով կարդ մը բարենորոշումներ կիրառելու:

Եթէ յանուն կուսակցութեան կատարած այս գիմումէն ետք եւս՝ Իթթիհատն ու անկէ բխող դահնիձնները գործով երաշխիքներ չտան ցարդ կրկնեած խոստումներու մօտապանքները դարմանելու եւ

արտօնել Արեւմտեան Բիւրօն որ դադրեցնէ իր յարաբերութիւնները Իթթիհատին հետ» :

«Յանձնաբարել դաշնակց . ձեռնհասս մարմիններուն եւ Օսմ . Խորհրդարանի երեսփոխաններուն պայքարել կառավարութեան հակածայ քաղաքականութեան դէմ՝ այն բոլոր օրինական միջոցներով , զորս կը թելադրէ կացութիւնը» :

II

ԽԶՈՒՄ

Իթթիհատը ոչ միայն գործով երաշխիքներ չտւառ , այլ եւ ճիշտ հակառակ ձեռով վարւեցաւ :

Մօտ երեք տարւան մէջ հայ ժողովրդի յայտնաբերած կորովը իր դոյութեան զարգացման առթիւ , անոր հուժկու ստեղծագործական քայլերը եւ հայ ազգային եւ քաղաքական կազմակերպութիւններու ու մտաւորականութեան բոլորանուէր , բայց քիչ մը յախուռն եռանուը , աննշմարելի չէր անցնէր . ան արթնցուց «սահմանադրական» թիւրքերուն մէջ երկիւղ մը ապագայի նկատմամբ : 1911ին կեղրոնին դադանի հրահանդներ զրկեցան դաւառներու կեղրոնները եւ ակումբներուն՝ աննշմարելի ու անդաւիլ ձեռով սահմանափակելու հայերու առաջնադաշութիւնը մարգերու մէջ , խոչնդուտներ ստեղծելու հայ մտաւորականութեան մշակութային եւ հանրային աշխատանքներուն առջեւ , հսկելու մօտէն քաղաքական կազմակերպութիւններու վրա : Ազգային մարմիններու եւ Դաշնակցութեան դիմուլութիւնները , բողոքները եւ առաջարկները անհետեւանք կը մնային . հողային վէճերը քիւրտ աւատներու եւ յափշտակիչներու հետ շատ աւելի սուր եւ վտանգաւոր կերպարանը կը ստանային : Իթթիհատի դաւառական ակումբները , կազմւած մեծ մասամբ ամենին գարշելի , գուհէիկ եւ կեղեքող տարրերէ , իրը անմիջապէս շահագրգուած կողմ , օգտւելով վերի հրահանդներէն , մեծ եռանդով եւ աւելի շնական ու բաց ձեռով գործ դրին իրենց հայահալած միջոցները . շատ վայրերու մէջ նոյն խոկ ջարդի սպառնալիքներ կը լսէին . հանրային եւ կուսակցական գործիչները կը քշէին , եւ աւարառութիւնները նոր թափով վերսկսան :

Աղանայի կոտորածները արդէն իսկ դդալապէս խախտած էին հակածայ կոտորածները արդէն իսկ դողովրդի եւ ուրեմն Դաշնակատաւը եւ լաւատեսութիւնը հայ ժողովրդի եւ ուրեմն Դաշնակագութեան : Հայ ժողովրդի վերաբերմունքին մէջ հիմնական բեկում

մը առաջ եկաւ, մանաւանդ երբ ջարդին պատասխանատուները դրեթէ անպատիժ մնացին եւ զոհերուն սկսող եղած հատուցում չեղաւ:

Դաշնակցութիւնը կազմակերպական իր բոլոր ուժովն ու հեղինակութեամբը բողոքի փոթորիկ բարձրացուց այդ եղեռնին առթիւ. իրեն ենթակայ երեսփոխաններուն միջոցով երեսփոխանական ժողովի բեմէն դատապարտութեան անվերապահ խօսքեր ուղղեց թիւրք կառավարութեան եւ տիրող կուսակցութեան՝ պահանջելով անմիջական եւ անաչառ քննութիւն: Նոյնպիսի պահանջ դրաւ եւ Ազգային Պատրիարքարանը: Վերջապէս, յամառ դիմումներէ ետքը, կազմւեցաւ քննիչ մարմին մը, որուն մէջ մտաւ հայ երեսփոխաններէն Յակոբ Պապիկեանը, որ վերադարձին տւաւ իր անվերապահ եւ անվախ տեղեկադիրը եւ խորհրդաւոր պարագաներու մէջ յանկարծամահ եղաւ... (Տեղեկադիրը Փրանսերէն լեզով հրատարակեցաւ Պատրիարքարանի «Ապահովութեան Յանձնափողովի » կողմէ):

Այս մթնոլորտին մէջ խակ, հասպահիւած եւ խախտած իր հաւատող, ինչպէս տեսանք Հ.Յ.Դ. Երդ Ընդհ. Ժողովի բանաձեւէն, Դաշնակցութիւնը վտանգաւոր համարեց մէկէն խզել կապը Իթթիհատի հետ եւ ծայրայեղ լարման հասցնել յարաբերութիւնները՝ խորապէս գիտակցելով անոր աղէտաբեր հետեւանքները: Այդ պատճառով Դաշնակցութիւնը հակառակ իր վերաբերմունքի փոփոխութեան, վերջին փորձ մը եւս կատարելով, համաձայն Երդ Ընդհ. Ժողովի հրահանգներուն, նոր համաձայնադիր մը ստորագրեց: Սակայն կարձ միջոցէն յայտնի գարձաւ, որ թիւրքերը վերջնապէս ճշտած են իրենց վերաբերմունքը գէպի հայութիւնը եւ ուրեմն աննպատակ էր եւ վնասակար այդ կապը: Ու իթթիհատ-դաշնակցական համաձայնութիւնը խորեցաւ 1911ի աշնան: Սակայն, արդար պէտք է ըլլալ ըսելու, որ Դաշնակցութեան խորունքն առաջ հայութեան բազմաթիւ տարրերը արգէն իսկ խզած էին ամէն կապ Օսմ. Սահմանադրութեան հետ՝ կորունցնելով ամէն հաւատ ու վտահութիւն: Աղանայի ջարդը անկիւնադարձ մըն էր հայերու տրամադրութեան եւ վերաբերմունքի նկատմամբ գէպի «օսմանեան հայրենիքը»:

Մտահոգութիւն եւ հոգեկան անհանդստութիւն տիրած էր
թրքահայութեան : Եեկավար եւ պատասխանատու հայ շրջանները
եւք մը կը փնտռէին փրկելու ժողովրդի Փիղիքականը եւ ազգային-
տնտեսական նեացումները՝ զգացող վերահաս կտանգներէ : Եւ

Աղդ . Կեդր . Վարչութիւնը նախաձեռնութիւնը առաւ հրաւիրելու գաղտնի լայն խորհրդակալցութիւն մը ազգային կարեւոր երեսիոնաններէ , Օսմ . Խորհրդարանի անդամներէ եւ քաղաքական կուսակցութիւններու ներկայացուցիչներէ :

Տիրող կարծիքն ու տրամադրութիւնները շատ մոռայլ էին թրքահայութեան ապագայի նկատմամբ . ակներեւ էին «երիտասարդ» թիւրքերու գիտումները : Մը ներքին ուժերը անբաւական էին գիմագրաւելու վատանգը . պէտք էր որոնել այլ ուժեր . պէտք էր ծանր ու վտանգաւոր այս կացութիւնը պարզել մեծ պետութիւններուն եւ միեւնոյն ժամանակ չխղել պաշտօնական կապը երկրի տէրերուն հետ :

Այսպէս էր տիրող տրամադրութիւնը :

Ամենէն աւելի մտահոգւած էր Դաշնակցութիւնը , որ կը գգար թէ՝ ժողովրդի իրաւունքներու եւ գոյութեան պաշտպանութեան կարեւորագոյն մասը իր ուսերու վրա կը ծանրանար , ինչպէս նաեւ պատասխանատութեան կարեւոր բաժին մը : Պէտք էր վըճռական քայլեր ընել նախ՝ ներքին միութիւն ստեղծելու՝ որոշ նպատակի եւ միջոցներու կիրառման շուրջ : Իրը հայ ժողովրդի պաշտօնական ներկայացուցիչներ ճանչւեցան Աղդ . Պատրիարքարանը եւ հայ երեսիոփանները : Դաշնակցութիւնը — կեդրոնի մէջ թէ գաւառներու — աստիճանական գաղտնիացման կը գիմէր անարդել գործել կարողանալու համար : Փորձւեցաւ քաղաքական միւս կուսակցութիւններու հետ լեզու գտնել եւ ջանքերը միացնել՝ ի հարկին հայ ժողովրդի ֆիզիքական գոյութեան պաշտպանութեան համար , որ մասամբ մը միայն յաջողեցաւ : Հայերու զինուրագրութեան օրէնքի քւէարկումը (թէեւ ներքին զժողոհութիւններու տեղի տւաւ) յաջողութիւն մը կը համարէէր՝ օրինական խնդնապաշտպանութեան հնարաւորութիւններու տեսակէտէն (խաղաղ ատենին իրենց վայրերուն մէջ ծառայելու պայմանով) : Պատրիարքարանը եւ երեսիոփանները չէին դադրեցներ իրենց պահնջները դպրոցական պիտաճէի , հոգային վէճերու , վարչական մէքենայի մէջ հայերու մասնակցութեան եւ նման խնդիրներու առթիւ եւ բողոքներ՝ հարստահարութիւններու եւ հալածանքներու դէմ :

Իթթիհասը չէր կընար չնկատել հայ բոլոր տարրերու այս վերապահ եւ զգուշաւոր ընթացքը : Զէր կընար չզգալ , որ Դաշնակցութիւնը իր դիրքը փոխած է , կը փոխէ նաեւ իր կերպանակցութիւնը իր դիրքը փոխած է , կը փոխէ նաեւ իր կերպանակցութիւնը իր դիրքը փոխած է :

բարերութիւնները, «մոռցնել տալ անցեալը», ինչպէս կըսէին իրենք: Ներքին զործոց նախարար Թալատթը քանիցս հրաւերեց Դաշնակցութեան ականաւոր անդամները (նաեւ Զոհրապը), մասնաւոր «բարեկամական» հանդիպումներու ձեւ տալով եւ այլտեղ, իրեն յատուկ կեղծիքով ու հաճոյախօսութեամբ, կը խոստանար ընդառաջ երթալ հայերու պահանջներուն՝ բաւարարելու անոնց բոլորները, պատժելու աւարառուները, կարգադրելու հողային վէճերը, կերառելու 1880թ. նահանդային օրէնքը՝ վիլայէթներու ազգագրական միապաղաղ նոր սահմաններ գծել եւ այլն: Եւ ամենէն վերջը կատակով կըսէր. «Դուք շատ առաջ դացած էք, ճանըմ, քիչ մը պէտք է որ կանգ առնէք, մինչեւ որ թիւրքեն ալ հասնին ձեղի, այն ատեն միասին կրնանք քայլել, ապա թէ ոչ, մենք պիտի կախւինք ձեր վիշերէն եւ թոյլ չպիտի տանք, որ աւելի առաջ երթաք...» Խիստ արիւն կը հոտէր այս խօսքերէն՝ կատակ ըլլալու համար: Ամենքս կը զգայինք այդ խօսքերու բուն իմաստը: Անոնք եւս կը զգային, որ մենք ալ մեր զլիսուն ճարը փնտուկով ենք զբաղած...

Վրա հասաւ թիւրք-պալքանեան պատերազմը (1912ին), որ մէկ անդամէն մթնոլորտը պարզեց, մեր բոնելիք դիրքը ճշտելու հնարաւորութիւններ ստեղծեց եւ հրամայական դարձուց համարդաշտին միահամուռ, գոնէ քաղաքական, աշխատանքի ոլոհանջը:

III

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ

Թիւրքիան պալքանեան պատերազմի դաշտը նետեց իր մեծագոյն ուժը. ուազմունակ եւ ընտիր զօրամասերը: Ներքին նահանդներէն պալքանեան ճակատը ուղղւեցան կանոնաւոր զօրաբաժինները եւ երկիրը մնաց անկանոն ուժերու եւ ժանտարմըը լրի անբաւարար հսկողութեան տակ: Անիշխանութիւնը սկսած էր ծայր տալ. քիւրտ աւատները աւելի սանձարձակ՝ հողային նոր գրաւումներ եւ աւարառութիւններ կը կատարէին եւ սպառնալիքի տակ կը պահէին հայերը: Իթթիհատական «քլիւպ»ները մէկ-մէկ որջ էին դարձած ոճիրներու եւ հարստահարութիւններու:

Ամենէն ծանը վտանգը պալքանեան կոիւներու վայրերէն Պօշնաք մուհաճիրներու հազարաւոր կարաւաններն էին, որ խուժապահար, բայց քրիստոնեաներու զէմ կատաղի ատելութեամբ լեցւած՝ անկասկած բարբարոս հորդաներու պէս պիտի հեղեղէին

մԵր երկիրը սրի ու աւերածութեան տալով։ Կառավարութիւնը որոշած էր բնակեցնել հայկական նահանգներուն մէջ եւ ոռւսական սահմանի երկայնքին . . .

Այս ճգնաժամային կացութեան եւ ահաւոր վտանգին հանդէպ Աղքային Կեդրոնական Վարչութիւնը 1912ի աշնան սկիզբը, երկրորդ լայն խորհրդակցութեան հրաւիրեց աղքային կարեւոր երեսփոխանները, Օսմաննեան Խորհրդարանի հայ պատգամաւորները եւ քաղաքական կուսակցութիւններու ներկայացուցիչները, որոնք ծանր մտահոգութեամբ լսեցին Աղքային Վարչութեան զեկուցումը թրքահայութեան սպառնացող վտանգի, երկրի անիշխանութեան, մուհամբիրներու տեղաւորման ծրագրի եւ իրենց ձեռք առած միջոցներու մասին։ Արագ եւ արմատական միջոցներ ձեռք առնելու հրամայական անհրաժեշտութիւնը շեշտեցին։ բոլոր մասնակցողները առանձնապէս կը պահանջէին օգտագործել ներկայ վայրեկանը եւ ժաղաքական բոլոր հնարաւորութիւնները հայկական հարցը միջազգային սեղանի վրա դնելու համար։ Ամենքը սպառաստակամութիւն յայտնեցին այս ճիգերու մէջ բոլորւիլ Աղդ։ Կեդր. Վարչութեան շուրջ եւ հնարաւորը ընել դիւրացնելու անոր աշխատանքը։

1912 գեկտ. 21ին տեղի ունեցաւ Աղդ. Ժողովի պատմական դոնիակ նիստը, որու մէջ Վարչութեան ատենապետը*) պարզեց ժողովին տիրող ծանր կացութիւնը եւ քօղարկւած առաջարկեց նախագիծը հայ ժողովրդի հետեւելիք քաղաքականութեան։ Աղդ. Ժողովը յուղիչ ողեւորութեամբ, միաձայն ու միակամ, իր վըստահութիւնը յայտնեց կեդր. Վարչութեան յանձնարարելով դիմել առաջարւած միջոցներուն՝ տալով անոր լայն իրաւասութիւններ։ Մասնակցող կուսակցութիւններու ներկայացուցիչները յայտարարեցին թէ ըստ ամենայնի կը բաժնեն ժողովի բաղձանքները եւ իրենց բովանդակ ուժերը կը դնեն Աղդ. Կեդր. Վարչութիւններն առամաղբութեան տակ։

Աղդ. Կեդր. Վարչութիւնը այսպէս ուժովցած եւ լիազօրւած, անմիջապէս իրմէ առանձնացուց հինգ հոգիէ բաղկացած ենթամարմին մը՝ «Ապահովութեան Յանձնաժողով» անունով, որուն կը յանձնարարէր թրքահայ քաղաքական դատի հետապնդումը —

*) Ստեփան Գարայեան, որ նորերս մեռաւ Փարիզի մէջ։ Աղդ. Կեդր. Վարչութեան մէջ կային, ի մէջի այլոց, Ռուսական Մարտիկան, Լեւոն Տէմիքը և պաշեան, Մուրատ Պոյաճեան, դր. կ. Փաշայեան, Վահ. Փափազեան, դր. Տ. Երկանեան, Եղիշէ արքեպ. Դուռեան, Գր. Վարդ. Պալաքեան եւ ուրիշներ։

պահանջ վեց վիլայէթներու ինքնավարութեան՝ եւրոպական պետութիւններու իրական երաշխիքներով (թէեւ սկիզբէն լոելեայն կընդունէինք, որ իրական երաշխիքը միայն Ռուսաստանը կրնայ տալ)։ Այս հիման վրա Ազգ. Կեդր. Վարչութիւնը իր Յանձնաժողովին կուտար լայն իրաւասութիւններ եւ մանաւանդ կը սահմանափակէր իր իրաւունքը՝ ժամանակէն առաջ համարատութիւն պահանջնելու անկէ։

Յանձնաժողովին անդամներ ընտրւեցան. Կրօնական Ժողովէն՝ Եղիշէ արք. Դուրեան եւ Գր. Վ. Պալաքեան, Քաղաքական Ժողովէն՝ Լ. Տէմիրճիպաշեան, Ոսկ. Մարտիկեան եւ Վահան Պափազեան։ Ապահովութեան Յանձնաժողովը իրեն աջակիցներ ունէր Մուրատ Պօյաձեանը, Յ. Շահրիկեանը եւ մանաւանդ Գր. Զօհրապը, որ այնուհետեւ գիշեր-ցերեկ նորուեցաւ այդ գործին։

«Ապահով. Յանձնաժողով»ին առջեւ հէնց սկիզբէն ծագեցաւ խիստ փափուկ խնդիր մը — գտնւիլ Թիւրքիոյ մայրաքաղաքին մէջ, հապատակ թիւրք պետութեան, ամենօրեայ պաշտօնական կապ պահել Բարձր Դրան հետ եւ միեւնոյն ժամանակ գործել անոր դէմ, քաղաքական գաղտնի բանակցութիւններ վարել օտար պետութիւններու հետ... Սկիզբէն իսկ կրնար ձախողիլ ձեռնարկը եւ մանաւանդ պիտիլասիոն ստեղծել հայ ժողովրդին դէմ։

Այս գժւարին եւ փափուկ կացութենէն գուրս գալու համար, վճռեցաւ Պատրիարքարանը շուրջին մէջ պահել, իսկ գործին պաշտօնական տէրը դարձնել Ամենայն Հայոց Կաթուղիկոսը, իբր հոգեւոր պետը համայն հայութեան, մանաւանդ, գտնւելով ամենէն շահագրղուած պետութեան մէջ՝ ամէն օրինական եւ իրական հանգամանքներն ունէր խօսելու իր անունէն։

Մինչ այդ սակայն Կաթուղիկոսը, կովկասեան հեղինակաւոր հասարակական եւ քաղաքական ըրջանակներու դրդումով, կովկասեան փոխարքայի խողովակով յէշտակագիր մը զրկած էր ոռւսաց կայսրին՝ խնդրելով անոր միջամտութիւնը հայկական դատի լուծման ի նպաստ։ Կաթուղիկոսը կը չեշտէր, որ իրական երաշխիքը բարենորոգումներու իրականացման եւ տեւական թեան՝ Ռուսաստանի հովանաւորութիւնն էր, իսկ անհնար եղած պարագային՝ վեց մեծ պետութիւններու ապահովութիւնը։ Միեւնոյն ատեն, եւրոպական պետութիւններու մօտ աշխատելու համար, իր լիազօր ներկայացուցիչը կը կարգէր Պօղոս Նուզար փաշան։

Հետաքրքիրն այն էր, որ Կաթուղիկոսը իր ըրած այդ քայ-

լերու մասին, իր տեղեկութիւն իսկ, չէր յայտնած Պատրիարքարանին, մինչեւ որ Ապահովութեան Յանձնաժողովը չի եցուց այս պարագան՝ խիստ փափկանկատօրէն դդալ տալով միեւնոյն ժամանակ, որ քաղաքական տւեալ պայմաններու մէջ նպատակայարժար է թէեւ որ Կաթուղիկոսը ստանձնէ Թրքահայութեան դատի Հրազդարակային պաշտպանութիւնը, բայց արւած ըլլալով, որ Թքքահայութեան ներկայացուցիչը Պատրիարքարանն է, կուգէր որ ինքը մնար իրական զեկավարը իր գատին: Յայտնեց նաեւ որ Պատրիարքարանը նուպար փաշայի ընտրութիւնը շատ յաջող կը համարէ եւ իր կողմէ եւս կը վաւերացնէ դայն:

Պատրիարքարանը միեւնոյն ատեն, գրեթէ նոյնիմասու, յիշատակադիր ներկայացուց ոռւսական դեսպան Գիրսին: Յիշատակադիրը ներկայացւեցաւ պատրիարքին կողմէ (Արշարունի) անձամբ, Գր. Զօհրապի եւ Վարչութեան ատենապետի ընկերակցութեամբ:

Ապահովութեան Յանձնաժողովը Պօղոս փաշային եւս գրութիւն մը ուղղեց եւ հաստատեց անոր ընտրութիւնը, ինչպէս նաեւ կենդանի կապ ստեղծեց թէ՛ անոր եւ թէ Կաթուղիկոսի եւ Պետրուրդի ու Մոսկւայի հայ քաղաքական տարրերու հետ: Պետրուրդի հայ հասարակական-քաղաքական դէմքերէն դործօն դեր ստանձնեցին Ա. Ասրիբէգեանը, Ա. Սարուխանը, պրոֆ. Ն. Աղոնցը, Ս. Տիգրանեանը, Մ. Պատաշանեանը, եւն, իսկ Մոսկւա՝ Ստ. Մամիկոնեան, պրոֆ. Ճիվիլէկեան, Ամիրեան եւայլն:

Յարական կառավարութիւնը, անշուշտ, յարմար առիթ համարեց մէր հարցին միջոցով իր մշտավառ երազին — Միջերկրականի ամփերուն մօտենալ:

Այս տեսակէտէն անհետաքրքիր չեն Պոլսոյ ոռւսական դեսպան Գիրսի այդ ուղղութեան ձգտող զեկուցումները իր կեղծրոնին: Վախճանալով, որ հայերը իրենց զիմումը կրնան կատարել պատերազմի առթիւ գումարւելիք խորհրդաժողովին՝ Գիրսը չի ուղեր նախաձեռնութիւնը թողուշ միւսներուն եւ ամէն կարելին կընէ՝ հայկական հարցի վերյարուցումը համարելով Ռուսաստանի համար պետական առաջնակարգ կարեւորութիւն ունեցող հարց: Ան կառաջարկէ, որ «ընդհանուր խօսքերով» հաւաստիքներ տրւին թէ՛ Կաթուղիկոսին եւ թէ Պատրիարքին, որ Ռուսաստանը, իշարկին, պիտի չպահանայ պէտք եղած հովանաւորութիւնը ընծայիլ: Իսկ նոյն միջոցներուն (1912 դեկտ. սկիզբը) առքիթ. Զաւյալը կառաջարկէ հետ ունեցած տեսակցութեան ընթացքին կը թեւաղըէ

թէ՝ Եւրոպայի աչքին պէտք է որ հայերը ներկայանան իրը զուհեր եւ ոչ որպէս յեղափոխականներ, որոնք կուղէին թիւրքիոյ ճգնաժամային այս օրերը շահագործել իրենց դատին համար...*)

Արտաքին դործոց նախարար Սազոնովի հաւանութիւնը ստանալով՝ Գիրսը կը սկսի իր գիմումները կատարել: Նախ՝ անշուշտ երկրի անապահովութեան, հայերու վտանգաւոր կացութեան եւ յեղափոխական պոռթկումներու հեռանկարներ գծելով թիւրքերուն եւ այս առթիւ օգտագործելով Պայտիտի եւ Բաղէշի հիւպատոսարաններու հեռաղեցները երկրի անապահով եւ սպառնալի կացութեան մասին, ապա, ինչ որ իրավէս մեղ համար էական էր, Պատրիարքարանի խնդրանքով յամառ դիմումներ կը կատարէր՝ Պալքաններէն փախած մահմետականներու հայկական նահանգներուն մէջ տեղաւորման ծրագրին դէմ: Դժբախտ զուգաղիքաւթեամբ այդ ատեն թիւրքիոյ արտաքին դործոց նախարարն էր պ. Գ. Նորատունկեանը, որուն զբութիւնը անշուշտ համեմեներէն չէր եւ որ սակայն կը ջանար պատւով գուրզ գալ դժւար կացութենէն, ինչովէս ըրաւ մահմետական մուհաճիրներու խնդրէն ատեն: Այսպէս, երբ Գիրսը անոր ուշաղրութեանը կը յանձնէր այն ծանր հետեւանքները, որ կրնային առաջ գալ թիւրք մուհաճիրները արեւելեան նահանգներուն մէջ տեղաւորելու ծրագրէն, պ. Նորատունկեանը կը խնդրէր զեսպանէն «թոյլ տալ դևապանին յայտարարութիւնը համարել պաշտօնական, որպէսզի հնարաւորութիւն ունենար հաղորդելու նախարարական խորհուրդին...»:

Գիրսը եւ Սազոնովը միեւնոյն ժամանակ խորհուրդ կուտացին Պատրիարքարանին՝ պատերազմի այդ օրերուն հայկական հարցը շեշտակի կերպով հրապարակ չհանել, եւ մանաւանդ ուեէ յեղափոխական շարժում չկատարել, տրւած ըլլալով, որ այդ օրերուն դիւնապիտական մթնոլորտը ծանր էր եւ դժւար պիտի լինէր մէծ պէտութիւնները համաձայնութեան բերել հայկական հարցին ցանկալի լուծման շուրջը:

Պէտք է լսել, որ թէ՛ ժողովրդի եւ թէ քաղաքական ու ազգային զեկավարութեան համոզումը՝ որ մեր նպատակին հասնելու համար զործոն աջակցութիւն կրնանք միայն սպասել Ռուսիայէն, առելի եւս կամրանար. Ռուսաստանը իրավէս շահագրգուած էր մեր երկրամասով, թէեւ չէինք անդիտանար, ի հարկէ, որ այդ շահագրգութիւնը սեփական հաշույն էր, սակայն, կը գերազա-

*) Оранжевая книга, 1915.

սէինք այդ վայրկեանին օդտաղործել բոլոր ուժերը՝ միայն թիւրքիայէն մեր անիծեալ ճակատագիրը անջատելու համար :

Թրքահայ եւ կովկասեան հայ քաղաքական եւ ազգային ղեկավար դասը կողեւորւէր նաեւ այն հեռանկարով, որ Թրքահայստանի ինքնավարութեամբ կովկասեան հայութեան եւ թրքահայութեան միացման մեր պատմական ձգտումը (երկու ու կէս միլիոն հայութիւն) կիրագործէր եւ ազգային ու քաղաքական գորաւոր ոյժ մը կը դառնար հայութիւնը:

Մեր քաղաքական դիմումը եւ հակումները այսպէս լինելով հանդերձ, յաճախ ոռուսներու խորհրդով, Ազգ. Կեդր. Վարչութիւնը, յանձին Ապահովութեան Յանձնաժողովի, սերտ յարաբերութիւն կը պահէր անդլիքական, Քրանսական եւ գերմանական դեսպանատուներու հետ՝ զանոնք եւս դիտակ պահելու մեր վիճակին, ձգտումներուն եւ պահանջներուն եւ ապահովելու անոնց համաձայնութիւնն ու աջակցութիւնը։ Այս գործին համար կօգտագործէին գլխաւորապէս Խորհրդարանի երեսփոխանները եւ հանրային քանի մը աչքառու գործիչներ։ Ասոնց մէջէն ամենէն անվերապահ, եռանդուն եւ նւիրւած ուժը Գ. Զոհրապն էր, որ մէծ հեղինակութիւն եւ յարգանք կը վայելէր միջազգային քաղաքական-դիւանագիտական շրջաններուն մէջ. բոլոր գոււնները դիւրին կը բացէին անոր առջեւ։ Անոր գրչէն կելէր յուշագերերուն եւ յիշատակիրներու մէծ մասը. քաղաքական քարոզութեան համար ստեղծւած սքանչելի ոյժ մըն էր, որ իրեն յատուկ մոլեկունդութեամբ եւ հաւատով նետւած էր գործին մէջ, սկզբանկան շրջանէն անրաժան ըլլալով նաեւ հայկական հարցին նոյնքան նւիրւած, իրեն պէս մոլեւանդ ու հաւատաւոր տոքթ. Զաւրեանին։

Պօղոս փաշան հաճոյքով ստանձնած էր լիազօր քաղաքական ներկայացուցչի եւ «Ազգային Պատրիակութեան» նախագահի պաշտօնը՝ ընտրելով պատրիակութեան անդամները եւ ներկայացնելով կաթողիկոսի վաւերացման: Պատրիակութեան անդամներն էին Մ. Զերազ, Յ. Մոստիչեան, Գ. Եպիսկոպոս Իւթուճեան, Եպուապ Արթին փաշա: Պատրիարքարանը գոհ լինելով հանդերձ Ազգային Պատրիակութեան կազմութենէն, մտհոգ էր, որ Պօղոս Նուղար փաշան մինչ այդ ինքինքը համարելով միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչը, ոչ միայն յարաբերութիւն չէր պահէր, գոնէ տեղեկութիւն իսկ չէր տար իր կատարած քայլերու եւ ընելիքներու մասին՝ հաւանաբար Պատրիարքարանի փափուկ դրութիւնը նկատի առնելով: Ապահովութեան Յանձնա-



ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՅԻ

ժողովը Աղդ · Կեղը · Վարչութեան ուշադրութեանը յանձնեց այս պարագան, որ յանձնաբարեց պատշաճ ձեւով մը հարթել խնդիրը՝ պահելով Պատրիարքարանի իրաւասութիւնները:

Պատրիարքը, Ապահովութեան Յանձնաժողովի միջոցով, շատ փափկութեամբ այս անբնական վիճակին եւ յարաբերութեան անբաղձալի հետեւանքները պարզեց Պօղոս փաշային՝ կրկին շեշտելով, որ թրքահայկական դատի պաշտպանութեան մէջ Աղդ · Ժողովի, Պատրիարքի եւ Աղդ · Վարչութեան դերը երկրորդական չէ. Կաթուղիկոսը առերեւոյթ, յաչս արտաքին աշխարհի եւ Թիւրքիոյ պէտք է որ ճանչցւի բերանը հայ ժողովրդի, բայց դատին իրական տէրը կը մնար Աղդային Ժողովը: Պատրիարքարանը մեծ գոհունակութեամբ հաստատելով փաշայի քաղաքական առաքելութիւնը՝ կը խնդրէ որ ինքն եւս այսուհետեւ գիտակ պահւի Աղդ. Պատրիարքակութեան գործունէութեան եւ մանաւանդ նախապէս տեղեակ ըլլայ կատարելիք քայլերուն: Ի պատիւ Պօղոս փաշային պէտք է ըսել, որ իր առողջ արամաբանութեամբ, անմիջապէս ըմբռնելով պահանջի արդարացի ըլլալը, համաձայնութիւն յայտնեց եւ այսպիսով գործը ստացաւ բնականոն վիճակի:

Ապահովութեան Յանձնաժողովը իր ըրած քայլերու մասին պարբերական գեկուցումներ կը դրկէր Կաթուղիկոսին՝ խնդրելով որ նա եւս գիտակ պահէ Պատրիարքարանը, միւս կողմէ թելազրութիւններ կընէր պէտք եղած ձեռնարկները ընելու ոռուսական արքունիքի եւ արտաքին գործոց նախարարութեան մօտ: Գետերուուրդի, Մոսկուայի եւ Թիֆլիզի ազգային-հասարակական կարեւոր ուժերը նւիրաւծ էին եռուն եւ ոգեւորւած աշխատանքի: Լծւած էին եռանդուն քաղաքական-քարոզչական եւ գիւտանգիտական աշխատանքի նաև Լոնդոնի, Բերլինի եւ Հռոմի մեր ազգային հեղինակաւոր հանրային դէմքերը:

Պատրիարքարանը թղթակցութեան ցանց մը ստեղծեց բոլոր վայրերու հետ եւ կարճ ժամանակի մէջ, բնական ընթացքով, իր ձեռքը կեղրուացուց Հայկական դատի պաշտպանութեան գեսագոյն գեկավարութիւնը:

Կաթուղիկոսի ձեռնարկը, Պատրիարքարանի, Աղդ · Ժողովի եւ այլ խորհրդակցութիւնները, գեսպաններու հետ տեղի ունեցող տեսակցութիւնները, մանաւանդ, Պօղոս փաշայի պատրիարքութեան կաղմութիւնը աննշմար չանցաւ: Թիւրք կառավարութեան համար, մանաւանդ որ զերման գեսպանատունը կը փութար

թելաղբել թիւրքերուն, որ ժամ առաջ երկիրը խաղաղ պահեն եւ բարեկարգեն:

Մեծ իրարանցման մէջ ինկան թիւրքերը, առանձնապէս, երբ ոռւս կառավարութեան գործօն միջամտութիւնը զգացին:

1912 դեկտեմբերի սկիզբն էր, որ Բարձր Դուռը երկիր կրելով թէ հայկական հարցի յարուցման նախօրեակին կը գտնեի, իր կողմէ «բարենորոգումներու» ծրագիր մը պատրաստեց՝ նախապէս թերթերու մէջ փող փչելով, որ շուտով Արեւելեան Նահանգները պիտի բարեկարգւեն, որ «Անատոլիւն նոր հիմերով պիտի կազմակերպւի», եւ այլն:

Այս ծրագրին, հայերու կողմէ վաւերականութիւն տալու համար, եւ միեւնոյն ժամանակ քաջ՝ զիտնալով, որ Պատրիարքարանը երբեք չպիտի համաձայնի նման «բարենորոգումներու», կառավարութիւնը հրաւիրեց հայ «երեւելիներու ժողով» մը, որուն մէջ կը յիշեմ նախկին պատրիարք Օրմանեանը, Տ. Քէլէկ-եանը, ծերակուտական Ազարեանը, Երամեանը եւ այլն:

Այս լուրը անօրինակ փոթորիկ փրցուց Պոլսէն մինչեւ յետին գտաւուը: Ընդհանուր զայրոյթ սոսոթկաց այլ հայ «երեւելիներու» դէմ, որ առանց Պատրիարքարանի զիտութեան եւ պաշտօնական ոեւէ հանդամանքի յանդզնած էին խորհրդակցութեան երթալ եւ կարծիք յայտնել:

Ազգ. կեդր. Վարչութիւնը ժողովի անդամներէն մէկէն լուր առնելով՝ անմիջապէս Վարչութեան կը բերէ խնդիրը եւ Պատրիարքը բացատրութիւն կուզէ վերեւ յիշւած «երեւելիներէն»՝ հասկցնելով միանդամայն, որ անոնք ոչ մէկ իրաւասութիւն ունին խօսելու հայութեան անունէն, որ Ազգ. ժողովը իրենց յանձնած է հայկական գատի զեկավարութիւնը եւ անհրաժեշտ է որ անոնք այլ եւս չմասնակցին: Հասկցւեցաւ նոյնպէս, որ «երեւելիները» ծանօթանալով թրքական «բարենորոգումներու» նախադին՝ բացասական կարծիք են յայտնած, իսկ երկրորդ հրաւէրին պատասխանած են, թէ իրենք ոչ մէկ հանդամանք ունին խորհրդակցութիւնը շարունակելու եւ թէ պէտք է որ զիմւի Պատրիարքարանին:

Առկէ վերը միայն, Բարձր Դուռը Պատրիարքարանին հաղորդեց պատճէնը թրքական «բարենորոգումներու»: Պատրիարքարագրի պատճէնը մը պատասխանեց՝ ցաւ յայտնելով, որ նման քարանը թագրիւրով մը պատասխանեց՝ ցաւ յայտնելով, որ նման խնդրի մը մասին դիմւած է մասնաւոր անձերու, իսկ ինքը ամենէն

վերջը տեղեկութիւն կառնէ, եւ ասլա անբաւարար նկատեց առաջադրւած բարեկարգութիւնը:

Թրքական «բարենորոգումներու» Պատրիարքարան ղրկած պատճէնէն կը տեսնէր, որ ընդհանուր քննիչը պիտի ունենար խորհուրդ մը՝ Յթիւրք, 2 հայ եւ 1 ասորաքաղտէացի. խորհրդական օտար, բայց օսմաննեան պաշտօնեայ: Ընդհանուր քննիչը 6 տարւան համար կը նշանակւի կառավարութեան կողմէ: Ընդհանուր քննիչը կրնայ փոխել բոլոր պաշտօնեաները բացի անոնցմէ, որոնք առանձին իրատէով կամ Շէյխ-իւլ-Իսլամէն են նշանակւած:

Այս շրջանին է ահա (գեկտեմբերի վերջերին), որ ոռւսական գեսպանը կը դիմէր Պատրիարքարան յայտնելով թէ՝ կայսրը ընդպառաջ գայցած է թրքահայ ժողովրդի ինդրանքին: Դեսպանը կը յանձնարարէր փութով պատրաստել թրքահայ ժողովրդի դրաւոր բաղձանքները իրենց քաղաքական ճակատագրի նկատմամբ եւ ներկայացնել նախ ոռւսական կառավարութեան իր միջոցով:

Լստ երեւոյթին, միեւնոյն ատեն, նոյն առաջարկը կատարւած էր եւ Փարիզի գեսպան Խզվուսկի կողմէ Պօղոս փաշային եւ ոռւս արտաքին գործոց նախարար Սաղոնովի կողմէ՝ Կաթուղիկոսին, որովհետեւ միեւնոյն ատեն հայկական բարենորոգումներու չորս նախադիմեր մէջտեղ եկան՝ Պատրիարքարանի, Պօղոս փաշայի, Կաթուղիկոսի եւ չորրորդը՝ Պետերբուրգի եւ Մոսկայի հայ քաղաքական դէմքերու խորհրդակցութեան արդիւնքը...

Դժւարին եւ ծանր խնդիր էր գրւած մեր առջեւ — այս բոլոր ծրագիրները համալրելու, մէկ յայտարարի բերելու աշխատանքը: Այս մասին սակայն կը խօսինք յաջորդ անդամ:

Փարիզ

